

# ՏՈՒՆՆԵՐԻՆԵՐԻՆ ԾԵՁ

Ձեզի կու գամ հոգևոյս հըպարտ խոյանքով  
Տուումիդներ վենապանծ .

Եւ արծուների թեւերս պարզած ձեր վերով  
Կանգնած եմ հոն իբր աստուած :

Այստեղ չըկայ սահման դընող հայեացքիս  
Եւ ոչ իմ ձայնըս սանձող .

Պը փոթորիկէ թափն իմ ազատ թըրիջիտ  
Չորերը մութ և անշող :

Քարէ շինուած այս ամպերու շանջերէն  
Ցցուած են թաւ մայրիներ ,  
Որոնց մէջէն ինքնաշարժներ կը վարզեն  
Ինչպէս բզզող գունեխներ :

Ձըկայ մարդուն ո՛չ անշըրպետ, ո՛չ սահման,  
Արհամարհոտ կը սուրայ .  
Լեռներն իրար կը խառնըին, կ' հեռանան  
Եւ ինքնաշարժը կ'երթայ :

Այսպէս կ'երթայ այխարհն անհոգ խօլաբար  
Հեղեղի պէս զահալէժ .  
Եւ իր անասող հոգիին մէջը խաւար  
Եւ ոչ մի շող նրբալար :

Մինչ հեռուներն հովիտներում լըռախօհ  
Քանի հիւզեր ըսպիտակ .  
Այնտեղ կ'իջնէ կարծած ժըպիտն Աստուծոյ  
Ճառագայթի մ' հանգունակ :

Ես դիւթանքով թոյրն համբոյրիտ ճամբեցի  
Բուրը ենթմակ հիւղերուն .

Եւ արձագանգն յուզումներու խառնեցի  
Բուրը հնչող զանգերուն :

Լի է հոգիս ինձ անծանօթ բերկրութեամբ  
Լեռներն իմ մէջս անդրադարձ .

Ձերդ մայիտի ծիրանիով ներկուած ամպ  
Տուումիդներ ձիւնաբարձ :

Անհուն ովկեան հոգիիտ մէջ խոռվալի  
Փրփուրն երկինքն ամպացած .  
Ու շանթերու բոցովն այնտեղ կատաղի  
Բըռունքի պէս քարացած :

Ահա մըթին անտառներէն կը մըխայ  
Մըշուշն սսկի և բուրեան ,  
Մինչ հոգիչ երգիչ թեւերն հեզիկ թափ կու տայ  
Ինչպէս հրեշտակ զատկըւան :

Ո՛վ հեթանոս գեղեցկութեան պաշտումին  
Մարմարակերտ տանարներ ,  
Ուր արեւուն շողերն հեշտիւ կը վառին  
Իբրեւ ուխտի կանթեղներ :

Ես կ'ուզէի զաւակն ըլլալ լեռնասուն  
Այս ժայռերու վեհութեան ,  
Եւ կանգնէի ես ալ արձան մ'ուղղաբար  
Աստուծոյ Տան փառքերուն :